

Աշխարհիս մէջը պէտք է մնը  
 Մի՞նքս միասին հասնինք՝ օգնենք.  
 Եթէ այսօր ոտքն սահեցաւ դըրացւոյդ,  
 Վարդ կարնայ մոյն բանը զալ քու գըլխոյդ.  
 Ձեռք տուր, հասիր շոյտ մըմա դում,  
 Որ՝ այլք օգնեն քեզ պէտք ժամում:

Ձին և իշուկն ի միասին  
 Գեղէն քաղաք կ'երթային.  
 Ծամըր բեռն կար իշում շալակ,  
 Իսկ ձին անբեռն՝ ազատ, արծակ  
 Առաջ կ'երթար խաղալով.  
 Էշմ՝ կը տըքար կաղալով:  
 Սա՛ դառնալով դէպ ի ձին  
 « Խըղճա՛մ, ասաց, իմ անձին,  
 » Ուժըս հատու, կը մեռնիմ:  
 » Այլ ևս տոկալ կարող չեմ,  
 » Թէ իմ բեռին վըրայէմ,

» Գոնէ, գոնէ կէս ի կէս  
 » Դու շայակէս չըվերցնես... »  
 Իսկ անհոգ ձին այս խօսքերում  
 Ձի դրաւ բըմաւ ուշադրութիւն:  
 Էշմ՝ քանի մ'ըբայլ առաջ՝ զըմաց  
 Ապա ինկաւ ճարը հատած:  
 Իշավարին հարկ եղաւ որ՝  
 Խշում համետն, բեռնեքն բոլոր  
 Տեղաւորէ ձիոյն կըռմակ:  
 Հասկըցաւ ձին անխըղճմտամբ  
 Վատ վարմունքին հետեւանքն,  
 Այլ անցած էր ժամանակն.  
 Յակամայ կամս ըտտիպուած,  
 Խշում կաշին ևս շալկած.  
 Հասաւ քաղաք, սիրտը մեղ.  
 Յետոյ մորէն դէպ ի գեղ  
 Դարձաւ՝ մորմոր բեռնեք շալկած  
 Տըքտըքալով՝ յոգնած դադրած:



### Ի Շ Ի Ա Ն Ա Յ Կ Ղ Ձ Ի Գ



(Տես յէջ 455)



այց մինչդեռ կոմսենեանք  
 քաջութեամբ կը պաշտպա-  
 նէին կայսրութիւնը, որ ամեն  
 կողմէն կը քայքայէր, անհոգ Մի-  
 քայէլ, իւր ներքինիներովն շըջապա-  
 տեալ, սրբազան նիւթոց վրայ մեծա-  
 վերջ ոտանաւորներ շարագրելու դըս-  
 դած էր: Նիկեփոր Բրիէնի զարհու-  
 բելի ապստամբութեան դէմ, գար-  
 ձեալ Ալեքսիս ելաւ, որ այդ առթիւ  
 արևեկագնոշակաւ և Արևմտեան բա-  
 նակաց մեծ ճառայ անուանեցաւ,  
 կայսեր եղբօրը կոստանդինի հետ,

կոստանդնուպոլսոյ պաշտպանութեան  
 գլուխ կեցաւ: Ռուսսէլը բանտէն հա-  
 նեցին, և երեքն ի միասին, շուտով ի-  
 րենց վարձկան մարդիկն՝ և ով որ ձեռ-  
 քերնին ինկաւ՝ զինելով, ետ միեցին  
 իրենց թշնամուոյն յարձակմունքն, ու-  
 բուն զինուորներն էին անպատրաստ  
 աից զօրքեր, նորմանտացի վարեկներ՝

1. Նորուեգիանի ժողովուրդ մ'էր որ Եւրո-  
 պիոյ արևմտեան և արեւելեան կողմերն տարա-  
 ծուեցան: Ասոնցմէ էր Ռուրեք հիմնադիր Ռու-  
 սիոյ կայսրութեան:

և Մակեդոնիոյ թեմին բանակն : Այս առթիւ յաղթականն Ալեքսիս՝ վերջապէս կայսրէն արտօնութիւն առաւ փայլուն ինամութիւն մը ընելու, որուն շատ ժամանակէ՛ի վեր կը փափաքէր : Արդէն այրի էր, և կը սիրէր զԵռինէ Յովհաննէս Դուկասու երեք դասերաց երիցագոյնը, կայսեր հօրեղբօր աղջիկն, որ գեղեցիկ և իմաստուն իշխանուհի մ'էր : Այս ամուսնութեամբն կոմնենեանց տան բաղզն 'ի կատար հասաւ, մասամբ մի իսահակ արդէն իր կնոջը կողմանէ ազգական էր կայսրուհոյն, որով Ալեքսիս այլ հաւասար աստիճանաւ ազգական կ'ըլլար կայսեր : Կոմնենեանց մայրն, տեսնալով որ աստիճանաբար իր փափաքներն կը կատարուէին, պէտք էր որ ուրախանար այդ միութեան վրայ, բայց այնպէս չեղաւ : Բուռն զգացմունքն միակերպ կը պատերազմէր այն այրական կնոջ կարգէ դուրս կարծրացած սրտին մէջ. խրոխտ և միազամայն նախանձաւ և վրիժառու կին մ'էր. չէր կրնար այդ նշանաւոր առթիւն մէջ ալ ներել Յովհաննու և անոր ընտանեացն անիրաւ և խիստ արտօն, որուն ինքն և որդիքն երբեմն զոհ եղած էին : Կայսրն ալ իւր կողմանէ երկայն ժամանակ ընդդիմացեր էր, և չէր ուզեր հրաման տալ ամուսնութեան մը, որ եւս աւելի յոյժնեանց ազդեցութիւնը պիտի աւելցրնէր : Կնոջ մը ճարտարութիւնը կրնար այս ամեն դժուարութեանց յաղթել. Յովհաննու որդոյն Անդրոնիկոս Դուկասի կինն, որ Բուլղարաց Սամուէլ թագաւորին թոռն էր, երկանը քրոջը խնդիրն ձեռքն առաւ : Աննա Դելասսենի խրոխտ դժկամակութիւնը իջեցուց, հիւանդոտ Միքայէլ իէ կասկածներն փարատեց, ամեն դաւաճանութիւններն ոչընչացուց, այնպէս վարպետութեամբ՝ որ վերջապէս Ալեքսիս կոմնենոս կրցաւ ամուսնանալ գեղեցիկն Եռինէ Դուկասի հետ :

Նիկեփորոս Բրիէնի զէնք վերցընելէն քանի մը շաբաթ առաջ, որ Եւրոպիոյ կողմն կայսրութեան թեկնածու էր, ուրիշ մ'ալ, որ այնչափ հրուշակաւոր զօրավար մը չէր, ասիական թեմերուն զօրքն ասպատակեցուց, և ինքզինք կայսր հրատարակել տուաւ 1077 Յուլիս 2<sup>ր</sup> : Ժամանակ մը Բրիէնի և Բոտանիատի մէջ բաղզն հաւասար կ'ընթանար. վերջապէս Բրիէն կորսնցուց, և Նիկեփոր Բոտանիատ, անարժանագոյնն՝ կայսրութեան բարձրացաւ : Այժուին վրայ եղող անկարող Միքայէլն, որուն պաշտօնէից ընչաքաղցութեանը պատճառաւ Անեկոչտ մականունը կու տային, հարկադրեցաւ Ստուդիոնի վանքն քաշուիլ, մինչ Նիկեփոր փոկասեանց արևելեան դուքսերուն հռչակաւոր ցեղէն, յաղթական մուտք մը կ'ընէր՝ ի Բիւզանդիոն, և կայսերական թագն կը դնէր մշտափոփոխ ժողովրդեան մը ծափահարութեամբն :

Իսկ Բրիէն, թէպէտ և ետ մնաց, բայց սպառնալից դիրք մը ունէր : Քանի մը բանազնացութենէ ետքը, յաղթական իշխանութեան հասնողն Նիկեփորոս՝ դարձեալ Ալեքսիսի յանձնեց այն ահաւոր վտանգէն ազատելու իւր նորահաստատ կայսրութիւնը :

Ալեքսիս, որ առջի օրէն նոր կառավարութեան յարեր էր, և զոր Նիկեփորոս 'ի մերձաւորէն հանդիսաւոր կերպով իրեն որդեգրեր էր, Բրիէնի դէմ գնաց. հետն ամեն ազգերէ հաւաքած վարձկան զինուորներ, նորմանտացի վարեկներ, Տաւրոս լեռանց թուրք, զորոնք ոչ մէկ կայսր կրցեր էր համոզել Եւրոպայ անցնել, Անմահից ըսուած բանակն, կրետացի ջոկատն, ասոնցմով Ալեքսիս, Աննա Դելասսենի որդին, հասաւ իր հակառակորդին վրայ՝ ի Կալարիա՝, Բամիսոս Պանացած գետին եզերքը Միասենի (Մաւրոմատի) մօտ :

1. Քաղաք է Պեդոպոնէս :

Բրիէն աւելի զօրաւոր էր և լաւ պատրաստուած. արևմտեան՝ թեմերուն բոլոր զօրքն իր հետն էին, թեւսազացի արագաթօռիչ ձիաւորներն, և ուրիշ ձիաւորաց ջոկատներն իրենց ծանր զրահներովը, թրակացի և մակեդոնացի հետակ զօրքը լաւ զինուած: Բայց թուրք՝ իրենց վայրենի ընթացքովն, պատերազմական աղաղակներով՝ վախ ձգեցին թեկնածուին բանակն:

Բեկնէկներն՝ իր բարբարոս օգնական զօրքն, առաջ յաղթական գրտնուեցան ֆատալանին վրայ որ կոմնետոսի լաւագոյն տեղակալն էր, բայց յանկարծ ցրուեցան և սկսան թալնել և գերի բռնել: Բրիէնի բանը բուսաւ: Թշուառ զօրովարն, որ իւր բարձր կատարելութեանցը համար լաւագոյն բաղդի մը արժանի էր, իւր մնացած զօրքն ժողովեց, և ջանաց կայսերական բանակին կեդրոնը կրտրել, քանի մը անգամ յարձակմուք ըրաւ, բայց թուրք ձիաւորներ Ալեքսիսի օգնութեան հասնելով՝ պատերազմը վերջացաւ: Բրիէն, որ իւր բարձր հասակին համար գիւրաւ կ'որոշուէր, այն բարբարոսաց ձեռքն ինկաւ, որոնք իրեն ձիուն գաւակին վրայ ցատկեցին, երկու թեկերն բռնեցին, իսկ այլք սկսան ծեծել: Իր որդւոյն հետ Ալեքսիսի վրանը տարին որ շուտ մը Բիւզանդիոն զրկեց յաղթելոյն կայսերական նշաններն, թաւ-

գը, գաւազանը, վերարկուն և հանրածանօթ բանած մոյկերն:

Կոմնետոս իր ծանօթ վեհանաճառութեամբ, Բրիէնը իր պատուոյ խոստմանը վրայ ազատ պահեց. այնչափ վստահութիւն ունէր վրան, որ դէպ 'ի մայրաքաղաքն դառնալու ճանապարհին վրայ, միշտ երկուքը քովէ քով կ'երթային, շատ անգամ բանակէն շատ հեռու, և գերթէ առանց պահպանաց, Ժամանակ անցնելէն վերջը, Բրիէն կը պատմէր թէ ինչպէս օր մը Ալեքսիս, հոգնած ձիէն վար իջաւ, և սուրբ մէկդի դրած՝ խորունկ քուն եղաւ: Իր գերի բռնածն սաստիկ փորձութիւն մը զգաց այն առիթէն օգուտ քաղել, սպաննել Ալեքսիսը և փախչիլ. բայց ազնուական զգացմամբ ետ կեցաւ այն խորհրդէն, որ իրեն պատիւ չէր բերեր:

Նիկիեփորոս թուլասիրտն արդէն սկսեր էր նախանձիլ իր յաղթական տեղակալին վրայ: Բիւզանդիոնի դուռը հասածին պէս, ուր փառաւոր յաղթանակի մը արժանի էր, կոմնետոս, նոր տիտղոսներով և նոր պատուոյ աստիճաններով, հրաման ստացաւ դարձեալ ուրիշ թիկնածուի մը դէմ երթալ, այն էր նախագահ վասիլաս, կայսերական դուքս Եպիդամնոսի<sup>2</sup> մէջ: Սա ապատմբեր էր, գլուխ անցնելով նորմանտացի, իտալացի, լիւրիկեցի, բուլղար, վալախացի, բեկէնէկ և ոււմելիացի վարձկան զօրաց և Դիւրաքիոնի (Դուրացոյ) տիրեր էր: Իսկ Բրիէն, անգութ Նիկիեփորոս Բոսանիասի ձեռք անցածին պէս, թէ իրեն և թէ որդւոյն աշուրները փորեցին:

Շարայարելի

1 Այս ժողովուրդն որ գրքիս մէջ կը յիշուի՝ թուրքաստանէն ելած են, և արդի Ռուսաստանի հարաւային արևմտեան գաւառներն հաստատուած էին: Միակերպ պատերազմի մէջ էին Յունաց, Ռուսաց և Հունգարաց հետ. կամաց կամաց տկարացան, և ժ.Բ. և գարէն վերջը չեն յիշուեր:

2 Դիւրաքիոնի (Դուրացոյ) նախնադոյն աշուրն է:

